

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Ի ՎՏԱԿՆ

**Ալք աշխոյժ ականակիտ ,**  
**Ով որ հեղիկ ի խոխոջ**  
**Ինդ քար ընդ խիճ ի համբոյր**  
**Դըլեալ զեռայք ջինջ ծորան ,**  
**Ա աշ ձեր բաղդին անտըրտում ,**  
**Որդիք լերանց երջանիկք :**

**Լիսթիկք աղի արտասուաց**  
**Ո՞հ , չեն ծընողք վըտակիդ .**  
**Եւ ոչ մըթին ձեզ թախիճք**  
**Եղեն երբէք այցելու :**

**Լոտեղազարդ դաշտն ի վերուստ հովանի**  
**Ի միշտ գարուն ծիծաղկոտ .**  
**Եւ հրավառ ակն արփենի**  
**Յիւր ի պատկերն հետայոյզ**  
**Ի ձեր պայծառ հայելոջ**  
**Օսոկի հերացըն թուէ հոյլս :**

**Ծործորք , խոխոմք , կանաչազարդ հովտաց գոտ**  
**Լարդան հրաւէր ի ձայն անոյշ զեփիւոից .**  
**Եւ սիրտ անկեղծ է նոցուն :**

**Եւ ծաղկունք իսկ երփնագեղ քաղցրիկ ի բոյր նաղելիք**  
**Ոիրուհեաց պար եռանդուն յաշացդ ի սէր խանդակաթ**  
**Բազմեալք յօթոց նըկարէն**  
**Շակատս ի ձեր բիւրեղեայ**  
**Բզգեղ ամբիծ նըկատեն :**

**Ով երջանիկ ուղեւորք ,**  
**Լախանձելի մանկութիւն ,**  
**Լցին դրախտին հեշտութեանց**  
**Բաղցը յիշատակք անկապուտ ,**  
**Լնհուն սիրոյն դուք զեղման**  
**Գառղարիկ երկունք անաշխատ :**

Ինդ ծերպ լերին ալեւոր

Սահեալ մեղմով գիլ ի գիլ,

Խուլ առ աղմուկս աշխարհի ,

Նորոց ափանց ի խընդիր ,

Եւ զ՞որ արդեօք դայլայլիկս

Ի ձեր բարբառ անծանօթ

Մըրմընջաձայն նըւագեք ,

Կարկաջահոս երաժիշտք :

Վարդեօք երամք իսկ հաւոց

Կըւագաց ի կայտիռս

Եւ քնարք կանաչ հովանեաց

Ի դոզդոջ սօսաւիւն

Ի նոյն են լար երգեցիկ

Զեզ ձայնակիցք ի գեղգեղ :

Ով երջանիկ ուղեւորք ,

Կախանձելի մանկութիւն ,

Վնմեղ յըստակ բերկրանաց

Մընչիւնք առուիդ ներդաշնակ

Միրայորդոր են աւիւն ,

Իւ սողոսկեալ մէտ ի մէտ

Ի գորով մըտերիմ

Մարդոյ ի սիրտ խոռվայոյդ .

Ի կոգի եւ ի մեղք

Բզտաշտ նորուն օճանել

Ծզկըրից սիրելին :

Խոկ նա զտամուկ ձեր ծնօտիւ

Յորչափ աղու խայտանացդ

Յափըշտակեալ է յակճիռս ,

Օ ոգւոցն իւր ցանդ բանախս

Վշանդեսցէ ձեզ ի ձեռս :

Օ ըւարթ շըրթանցդ ի ժըմիտ ,

Ա էտ վէտ յունիցդ ի ճօճել ,

Խոխոջանացդ ի դաշնակ

Եւ ի սըրտիդ գեղ վըճիտ՝

Ի՞բր իցէ հնար հաւատալ

Դեղածիծաղ թէ ձեր կենաց փունջք ի հիւս

Չիցեն անկուած անթառամ :

Ուշ չեն անթիւ ձեր աւուրք,  
Վմբ աշխոյժ ականակիտ,  
Հապա թեթեւ ընթացիւք  
Օ՛վուն ի գերկս հիւրասէր  
Լերուք չեպով խորասոյզ.  
Օ ի մի կանուխ՝ անագան  
Փայլ զիմացդ արծաթի  
Աըշտաց ի մրուր եւ ի սիկ  
Ի պըղտոր յոյզ ներկցի:

Հ. Գ. Ճ.

## ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒՆ

### Մագդաղինէ :

(Ըստունակութիւն . Տես երես 263)

ԺԱ.

Փայտի քանդակագործութիւնը պատիւ ունէր այն ժամանակները . այս արուեստն՝ որ երկայն ատենէ ՚ի վեր երեսէ ձգուած էր ու գրեթէ կորսուած , նորութեան հաճնյքովը դարձեալ սկըսեր էր ծաղկիլ : Չիւեն ամէնքն որ մենք այն միջոցին միջին զարուն մէջ փոխադրուած էինք . գրականութիւնը գոթական կերպարանք կ'առնէր՝ երիտասարդութեան կենդանութիւնն ստանալու համար . և բանաստեղծութեան մէջ տիրող ախորժակը՝ գրաւեր էր նաև ուրուազրութեան բոլոր արուեստները : Կիարջութիւնը , արձանագործութիւնն ու ժարտարապետութիւնը՝ միջին դարով միայն կը գեղեցկանային : Բնական հետեւութեամբ մը՝ կահչկարասիքն ալ նոյն ախորժակին հետեւեր էին : Ակսան գաւառներու մէջ գտնուած դըղեակները մերկացընել՝ Ռարիզու նորութեանն համաձայնելու համար . յետոյ երբոր կաշիէ սնտուկները , զարդեզնաց ու սեղանի անօթոց դարանները , և քանդակուած ու ազգատոհմի կըն-

քով դրոշմուած բազմոցները վերցուեցան , երբոր ձշմարիտ միջին դարը անհետացաւ , ան ատեն հարկ եղաւ նոր միջին դար մը ստեղծել : Դարտար ձեռք ունեցող մարդիկ ուղաձնուն պէս կերպարանք տալով ընկուզենւոյն , կաղնւոյն և տանձենւոյն՝ ձանցողներն ալ խաբեցին , և այս հնարագիւտ խաբէութեամբ քանի մը արուեստաւորներ հարստացան : Պետրոս Մարտոյի միջնորդութեամբ՝ Մաւրիտիոս մէկէն աղեկ յանձնարարութիւններ ունեցաւ . և քանի մը ամսուան մէջ առանց հարըստութեան կրցաւ հարկաւոր եղած ապրուստը շարել իրեն և երկու օրիորդացն համար՝ որ իր պահպանութեանն յանձնուած էին : Վզքատ էր , բայց աշխատասէր աղքատ՝ որ ինքզինքը կը հօգայ , և իրիկուան առանց խղճմուանքի կը պառկի ու առանց երկրորդ օրուան վրայ մուածելու . աղքատութի , որ հարիւր անգամ ընտրելի էր քան զայն անընական ու անհանգիստ զեղխութիւնն որով ապրեր էր Մաւրիտիոս : Բայց իրաւ ալ է որ այս երիտասարդը իր նոր վիճակին աղեկութիւնները չէր ըմբռնէր ու չէր սիրել զայն : Վշնդունէր իր ժակատագիրը , բայց ատելով զայն . կ'աշխատէր , բայց անիծելով աշխատանքը : Քանի քանի անգամ այս առաջին ամիսներուն մէջ իր քաջալերութիւնը պակսեցաւ ու կամքը գեղեցաւ : Քանի քանի անգամ առանց պատճառի